

ՉԱՐԳԱՑՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ԲԱԺԱՆՍՈՒՆՔ

1215 O Street, MS 8-30
Sacramento, CA 95814
TTY: 711
(833) 421-0061



7 հոկտեմբեր 2021

ՈՒՂՂՈՒԿԱԾ. ՇՐՋԱՆԱՅԻՆ ԿԵԴՐՈՆԻ ԳՈՐԾԱԴԻՐ ՏՆՕՐԵՆՆԵՐՈՒՄ

ՆԻԻԹ. ՃԱՄԲԱՐԱՅԻՆ, ԸՆԿԵՐԱՅԻՆ ՅԱՆԳԻՍՏԻ ԵՒ ԱՅԼ
ԾԱՌԱՅՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ ԲԱՐԵԿԵՑՈՒԹԵԱՆ ԵՒ
ՀԱՍՏԱՏՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՕՐԵՆՔԻ 4648.5 ԲԱԺԻՆԻՆ ՀԱՄԱՁԱՅՆ

1 յուլիս 2021-Էն սկսեալ Բարեկեցութեան եւ հաստատութիւններու օրէնքի 4648.5 բաժինին մէջ կատարուած փոփոխութիւնները կը վերականգնեն շրջանային կեդրոնի իրաւասութիւնը՝ ֆինանսաւորելու ճամբարային ծառայութիւնները եւ անոր վերաբերող ճամբորդութեան ծախսերը, ընկերային հանգիստի գործունեութիւնները, 3-Էն 17 (Ներառեալ) տարեկան երեխաներու կրթական ծառայութիւնները, եւ ոչ-բժշկական դարմանումները, որոնք կը ներառեն, բայց չեն սահմանափակուիր մասնագիտացած հանգիստով, արուեստով, պարով եւ երաժշտութեամբ: Շրջանային կեդրոններուն կը յանձնարարուի դիմել նախաձեռնող քայլերու՝ իրենց համայնքին տեղեկացնելու Բարեկեցութեան եւ հաստատութիւններու օրէնքի 4648.5 բաժինին մէջ կատարուած փոփոխութիւններուն մասին:

Չարգացման ծառայութիւններու բաժանմունքը (Բաժանմունք) կը պահանջէ, որ շրջանային կեդրոնները տեղեկութիւններ տրամադրեն ծառայութիւններ համակարգողներուն եւ կապ հաստատեն յաճախորդներու, ընտանիքներու, մատուցողներու եւ տեղական համայնքային կազմակերպութիւններու հետ՝ այս ծառայութիւններու առկայութեան մասին իրազեկուածութիւնը բարձրացնելու համար: Կապ հաստատելը եւ տեղեկութիւններ փոխանցելը պէտք է ուղղուած ըլլայ այն անհատներուն եւ ընտանիքներուն, որոնք սովորաբար չեն օգտուիր այս տիպի ծառայութիւններէն կամ շրջանային կեդրոններու գնած այլ ծառայութիւններէն, բայց որոնք կրնան օգտուիլ այս ծառայութիւնները ստանալով: Կապ հաստատելու գործունեութիւններ ձեռնարկելու ընթացքին, շրջանային կեդրոնները պէտք է նկատի առնեն այնպիսի գործողութիւններ, որոնք կը բարձրացնեն իրազեկութիւնը եւ կը դիւրացնեն տեղեկութիւններու փոխանցումը ոչ-անգլիախօս անհատներու եւ գոյն ունեցող համայնքներու հետ: Ծառայութիւններու համակարգողները պէտք է քննարկեն այս վերականգնուած ծառայութիւններու առկայութիւնը եւ յաճախորդներու հետ կապուած կարիքները՝ Անհատական ծրագրի մշակումի հանդիպման ընթացքին, Բարեկեցութեան եւ հաստատութիւններու օրէնքի 4646 (ա) բաժինին համաձայն:

Իւրաքանչիւր շրջանային կեդրոն Բաժանմունքին պէտք է ներկայացնէ կապ հաստատելու ծրագիր մը: Աւելին, իւրաքանչիւր շրջանային կեդրոն պէտք է, ըստ

«Ստեղծել համագործակցութիւններ, աջակցիլ ընտրանքերու»

ՇՐՋԱՆԱՅԻՆ ԿԵԴՐՈՆԻ ԳՈՐԾԱԴԻՐ ՏՆՕՐԵՆՆԵՐՈՒՄ

7 հոկտեմբեր 2021

Երկրորդ էջ

անհրաժեշտության, վերանայի իր ծառայության գնումի քաղաքականությունները՝ արտացոլելու այս ծառայություններուն ֆինանսաւորման վերականգնումը եւ խթանելու կանոնադրության այս փոփոխության համապատասխանությունը եւ զանոնք ներկայացնէ Բաժանմունքին՝ վերանայումի եւ հաստատումի համար: Կապ հաստատելու ծրագիրը եւ վերատեսության ենթարկուած ծառայության գնումի քաղաքականությունները պետք է Բաժանմունքին ներկայացուին մինչեւ 15 դեկտեմբեր 2021:

Բաժանմունքը այս նամակը պիտի թարգմանէ նշուած ամէնէն շատ օգտագործուող լեզուներուն, եւ պիտի տեղադրէ անգլերէն եւ թարգմանուած տարբերակները մեր կայքէջին վրայ: Եթէ հարցումներ ունիք այս նամակին վերաբերեալ, հաճեցէ՛ք կապ հաստատել ձեր Հիմնական կապի պատասխանատուին կամ Համայնքի գործառնություններու գրասենեակին հետ, հեռաձայնելով (833) 421-0061 թիւին:

Յարգանք,

Բնագիրի ստորագրող՝

ԷՐԻԲԱ ՌԷՅՍԸՐ ՍՆԵԼԼ

Փոխտնօրէն

Համայնքային ծառայություններու բաժին

cc: Շրջանային կեդրոնի վարիչներ
Սպառողական ծառայություններու շրջանային կեդրոնի տնօրէններ
Շրջանային կեդրոնի համայնքային ծառայություններու տնօրէններ
Շրջանային կեդրոնի գործակալություններու ընկերակցութիւն